

## ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՊԵՆԿԱԾՅԻ ՇՈՑԻՆ ՓՈԹՈԹԻԿԸ (TYPHON) 51 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1876

Գանգէս գետն, ինչպէս ծանօթ է, Պենկալայի ծոցը կը թափի բազմնմիս առաջք բաժնուած, որոնց երկու ծայրիններուն հեռաւորութիւնն է 300-400 հազարամէջք: Պենկալայի նախադահովթեան և բոլոր Անդդիխական Հընդհաստանի ներկայ մայրաքաղաքն իալկագա՞ կանգնուած է Հուկիի կամ արևմտեան առաջքին վերայ: Խոկ Պենկալայի հին մայրաքաղաքն Տաքքա՞ կը գտնուի արևելեան առաջքին կամ հին Գանգեսի վրայ, որ կը ձևանայ բռն Գանգեսի և Պրահմաբուգրայի միութեամբը: Հնդկաստանի այս մասն անցեալ հոկտեմբերի Ցեն աւերակ գարձաւ, ահաւոր և աղեստալի գէպքով մը որուն վրայ ամեն քաջաքական լրագիրք խօսեցան: Բայց Հնդկաստանի հեռագրին հաղորդած լուրերն այնպիսի արտաքոյ կարգի երևոյթ ունեին, որ աւելի թերահաւատութիւն քան թէ ստուգութիւն պատճառեցին: Անոր համար ՚ի սկզբան անհաւատալի կարծուեցան, բայց եսքէն առնուած ստուգագոյն լուրերն ոչ միայն հաստատեցին այն աղեստալի գէպքը, այլ անոր ահեղ կիրապարանքն մանրամասն նկարագրեցին: Աւստի մենք ալ մեր ընթերցողաց համար կը համառուենք օրագրիս մէջ այն աղէտքն, որ աղբային կորստեան ալ պատճառա եղեր է<sup>1</sup>:

<sup>1</sup> Հնդկաստանի մերազեայ Ժղթակից մը հետեւաք կը դրէք ծոքքայի սահմանաց մէջ եր-

Ասկէ տասնուերկու տարի առաջ, 15 նոյեմբերի 1864, ահաւոր փոթորիկ մը ծագած էր Պենկալայի ծոցին մէջ: Բայց այն փոթորիկին սաստիկութիւնն Հուկիի կողմէն ըլլալով, նուազ աղետից պատճառ եղած էր: Մասամբ մը թումբերով և ամեն տեսակ ամրութեամբք, որ շնուած են Հնդկաստանի մայրաքաղաքին շրջակայք, Գանգիսի անդքային այս մասն այն ատեն քիչ բան կրեց, թէ պէտև փոթորիկին սաստիկութիւնը վիր չէր մնար այս վերջի հոկտեմբերի մէջ եղածէն:

Բոլոր այն տելդան ինչպէս ստորին նեղոսի հովիտը, ենթակայ է պարբերական ողողմանց, որ մի և նոյն պատճառներէ առաջ կու գան, և օգոստոսի մէջ սաստիկ զօրութեամբ կը կատարուին:

Գետէն ելած ջրոյն տարածութիւնն երբեմն հարիւրաւոր հաղորամէդր կը

կու անտառային և մայսաւոր կղզիք գոն, ուր արգենտին ընդարձակ ագորակք և կաշուածք գտնուէնք, յորոց մի մասն մերաշնչեց վերաբերէր:

Վերջացեալ ամին (1876) նոյեմբերի սկիզբն գէներ ժամանակ ահագին փոթորիկ կը եւթելով, ծովան շուշրջ գրեթէ 30 սանազար կը բարձրանան և կը կոխեն պիտեալ կղզին, աւերելով քանդելով զամենայն ինչ և ջրահեղզ ընկույզ ամենայ բանական և զանբան կենդանին: Այս նոր անասկ ջրհեղեղն զո՞յ եղող մարդոց թիւն ըստ տերութեան յայտարարութեան 215000 լիք տէրութեան յայտարարութեան կը համար: որոց մէջ առան հոգիք կը գանուին յազգայնոց մերոց: Առաջ 8 յունիսար 1877,

համնի . բայց որովհետեւ ընդհանրապէս շատ չի բարձրանար և արգասարեր գիրու մը կը թողու , անոր համոր մեծ ակնկալութեամբ կը սպասուի այս ողողմունքս , ինչպէս նեղոսի բարձրանալն , զոր Մերիս լիճը կը կանոնաւորէ :

Գանգփսիփ տէլդան՝ քան զնեզօսինը շատ աւելի ընդարձակածաւալ է , ասկայն անոր պէս իր ամեն կողմը մշակուած է : Այս մասերն որ իրենց բնական վիճակի մէջ անմշակ մնացեր են , անկիս և անեղի անտառներ են , որ կը բնակին վաղերը և կոկորդիլանման կենդանիք : Այս վայրենի կենդանեաց և ծովուն մերձաւորութիւնն հաւասարապէս զարհուրելի են Հինտուներուն , որ երկրագործ ժողովուրդ են և կը մը շակեն գետափունքն ու այն տեղդային կղզիներն , և գրեթէ բոլըն ալ իսլամ են : Անոնց մէջ միայն անդդիմացի պաշտօնատարք կան , որոնք Հինտուստանի կառավարութիւնը կը ներկայացրնեն : Այս խամմեները ամենեին փոյթ չեն ունեցած իրենց գեղերուն երկայնութեամբը թումբեր կանդնելու ողողմանց դէմն առնելու համոր , որպէս զի մշակութիւնին արգասարեր ընեն : Գոհ եղեր են միայն բլուրներ բարձրացունել , որոնց վրայ իրենց բնակութիւնն և կենդանեաց գոմեր շինածեն : Դիբազզաբար ուղել լով նաւազ աշխատիլ , քիչ բարձրութիւն տուեր են այս բլրակներուն , համարելով թէ ջերեն ամենեին մինչեւ անոնց շեն համնիր :

Որով կը հետեւ որ եթէ հովէ մլուի մակընթացութիւնն և անցնի իր յուղիսի և օգոստոսի մէջ ըրած ողողմանց սահմանը , այն տեղդային վրայ գրտնուած բոլըն շնչաւոր էակը ջրասոյզ կը կորսուին :

Հնդկաստանի իսլամները վերնադաւառաց պրամիններուն բանաստեղծական սովորոյթքն ընդուներ են . իւրաքանչիւր տղու ծննդեան՝ ծառ մը կը տնկեն իրենց բնակարանին շուրջը : Դարձեալ շնորհիւ այն հողուն զարմա-

նալի արդասաւորութեանն , ամեն մէկ խղիկ շրջապատած է փունջ մը հակայածի ծառերէ , որոնք դարաւոր կը կարծուին , և որոնց ճիւղերն նախախնամական պատուապարութիւնն մը ընծայեցին բիւրաւոր թշուառ ողողելոց :

Սակայն հանդերձ այսու պատսպարութեամբ , պաշտօնական տեղեկութիւնն զոր կակարայի լրացիքը կը հրատարակէ , կը լսէ թէ 215000 անձինք քանի մը ժամուց մէջ մահու ճարակ եղեր են ջրհեղեղաւ :

Այս 245000 զիւղականք հոկտեմբերի 3 ին արեւուն մայրը մանելլը տեսած ժամանակնին շէին տարակուսեր որ պիտի չկարենային աեսնել երկրորդ օրուան նոյեմբերի 1 ին արշալյասը : Պատմութեան մէջ այսպիսի մահառիթ ուղղմանց քիչ օրինակներ ունինք : Նոյն իսկ կիզաքնայի երկրաշարժն , որ այնշատի ահաւոր էր , շատ վար կը մնայ այս ջրհեղեղէն :

Գետոյն ափունքը ջրով ծածկուեցան մինչեւ 10 հազարամէգը հեռաւորութեամբ թէ մէկ կողմէն և թէ միւս կողմէն , և 200 հազարամեղրէն աւելի դէպ ՚ի երկայնքը : Պենկալայի եղերաց բոլոր կղզիները , Սունտուիպ , Շահնպազուր , Քաթիյահ , և ուրիշ շատերը , քանի մը ժամուան մէջ ջրոյ տակն անյայսացան , շատ տեղ ջրոց բարձրութիւնն հասաւ 20 սով :

Սունտուիպ և Քաթիյահ կղզիները դրեթէ 400000 բնակիչ ունէին . իսկ միայն Շահնպազուր 240000 բնակիչ ունէր : Ասոր մակերեւոյթն հարիւր երեսուն անգամ աւելի մեծ է քան բարիզու մակերեւոյթը : Այս կղզույն մէջ կը գտնուի Տաւունիքքան քաղաքն , ուր տեղացի ոստիկանութեան պաշտոնեան կը բնակէր , որ բարձր ծառի մը վրայ ապաւինած ականտուես եղաւ ահաւոր տեսարանիս , որուն եղերական պատմութիւնը հեռազիրն իւրոպա հազորդելով՝ ամէն լրազրաց նիսթ եղաւ : Դայմզ լրազիրն ալ յիշելով Լաֆոնդէնի կապկին սխալմունքը , այն մարդուն անունն ալ զրաւ Տաւունիք-

քտն, տալով այն քաղքին անուանա-  
կոչութիւնն ուսկից որ կը գրէր:

իսկ այն մարդուն բուն անունն էր  
Տինա - Նաթ - Մարքար, որ զարմո-  
նալի անխռովութիւն ցրցուցեր է: Թէ  
պէտք մանկիլիք ըսուած ծառ մը ելեր  
էր, առկայն մտածեց հետն երկայն ե-  
ղեգ մը առնուլ, և անով ջրոյն բարձ-  
րութիւնը չափել, էիս գիշերուն 9 ոտք  
բարձրացեր էր. և առաւտուն ժամը  
ութ ու կէն անցած դեռ ևս 6 ոտք  
բարձրութիւն ունէր:

Լուսինն, որ լրմանն էր, հին Ջրհե-  
ղեղին նորոգուած տեսարանները կը  
լուսաւորէր, և իր արծաթափայլ ճա-  
ռազայիթներն հեղնական առատո-  
թեամբ մը կը սփաէր փողորկէն տա-  
առնող ծառոց ճիւղերուն պլլուող թը-  
շուառներուն վրայ:

Արշափ ջուրը կը յարձէկէր խրճիթ-  
ներուն մէջ, այնչափ անսոնց ներքին ողը  
կը ճնշուէր, որ երրեմն կը պայթեցը-  
նէր զանոնք և յարդէ շինուած երդիքը  
տեղէն կը հանէր, երտանի անսոնց որ  
սյապիսի զիապուածի մը կը հանդիպէ-  
ին, վտան զի պատրաստական անսու-  
զաննելի լաստ մը կ'ունենային: Շատերն  
այս անսովոր նաւարկութեամբ բոլոր  
գիշերն աստանդական մոլորեցան հե-  
ռուները, և մինչև ջրոդդակոնկ հասան:

Ծնկլոյ-Հնդկային կառավարութիւնն  
աճապարեց ձեռք առնուլ ամեն կա-  
րևոր խնամք. գոնէ ողջ մնացածներուն  
օգնութեան համելու համար, որոնցմէ  
շատերը մերկանդամ ազատեր են, կոր-  
սընցնելով բոլոր իրենց կենդանիներն  
ու պաշարնին, Միանգումայն շուտով  
գործաւորաց բազմութիւն մը զրկեց  
որ մարդկանց ու կենդանեաց դիակնե-  
րը թաղեն: Այս խնամքս ամենակա-  
րևոր էր, և ուշացնել չէր ըլլար. վասն  
զի Հնդկաստանի բարկ արևուն ազ-  
դեցութեան տակ բոլոր մեռելոց դիակ-  
ները մէկէն կը հոտին և օգն ապակա-  
նելով կը թունաւորեն ողջ մնացող-  
ները:

Յամին 1864, այս պատճառառ գոյա-  
ցած ժանտախուը տասն անգամ աւելի

կոտորած ըրաւ քանի մը նահանգնե-  
րու մէջ, քան թէ ջրոց ողողմունքն : Ծնդ  
հանրատկան կուսական ու լինդղիոյ թա-  
գուհին մէկէն հեռադրեցին որ ամեն  
նպաստ տրուին բնակչաց :

Սակայն այս աղջորդն ալ աւելի ա-  
հաւորէ, տեսնելով որ Պուսպայի և Մատ-  
րասի երկու կուսակալութիւնը մեծա-  
մասամբ սոսկալի սովոր ենթարկուած  
են, զոր անհաւատալի ցամաքութիւն  
մը պատճառեր է այն կողմերուն:

Բոլոր հարաւային արևելեան մու-  
տեն հովին անցեր է առանց կաթիլ մը  
անձրեի : Հիւսիսային-արենելեան մու-  
տեն հովին սկսելով տիրել հոկտեմբերի  
մէջ, միայն 1877 տարւոյն ապրիլի մէջ  
քիչ մը անձրե կը յուսացուի ծովային  
հովը վերադառնարով: Վասն զի հրւ-  
սիսային արևելեան հովը ցամաք եր-  
կիրներու վրայէն անցնելով և ցուց-  
կողմերէ գալով երբէք հետն ամպ չէ  
բերեր:

Մարդ կը սարսափի մնածելով ջֆ  
միլին ժողովրդեան կրածը սովուն ե-  
րեսէն, որ շատ աւելի անդութ մահու  
ենթարկուած են քան թէ վերջի հոկ-  
տեմբերի 3 4 էն նոյեմբերի 1 էն գիշերը  
ջրասոյզ եղող թշուառները

Նշանակութեան արժանի է դիտո-  
ղութիւնն, որ այն փոթորիկը (typhon)  
թշեթի անձրեի հետ խառն էր, ինչպէս  
յամին 1864, դարձեալ նշանակելու  
ուրիշ պարագայ մ'ալ այն է, որ այս  
օդային խառնակութեանց ոչ մէկը և  
ոչ միւսը նախրնթաց կարապետ չու-  
նեցան կայծակնահար որոտմունք:

Նախընթաց օրն երեկոյեան դէմ  
հովը կը նշէր հիւսիս-հիւսիսային-ա-  
րևելքէն՝ մեծ սոստկութեամբ. ետքը  
գարձաւ գէպ 'ի հարաւ, բայց հարա-  
ւային արևելքէն անդին չանցաւ: Փո-  
թորիկին ամենէն աւելի սաստկութեան  
ժամանակ հարաւային արևելքէն դէպ  
'ի հիւսիսային արևելքէն գէպ  
'ի հիւսիսային արևելքէն եր, ետքը  
գէպ 'ի հիւսիս ելաւ, և նոյեմբերի 1 էն  
իրիկունը հիւսիսային արևելքէն կը  
նշէր:

Եանը ապահովին ճնշումն, որ արդէն

Հոկտեմբերի 8 ներ իրիկուան դէմ վար էր, մինչև առաւօտեան ժամն 2 ½ զրեթէ և հարիւրորդամէդը իջաւ, այն վայրիկենին հովուն սաստկութիւնն սկսեր էր նուազիլ: Այս թիւեղը փոթորկէն ազատած նաւերուն օրագրութեանց մէկմէկու հետ բաղդատութենէն հանուած են:

Թէպէտե այն գիշերն ահաւոր եղաւ թէ ծովու և թէ ցամաքի վրայ, և չուրց երեսը կը տեսնուէր ընկցմած նաւու մը ծփին, որուն ողնափայտն օգուն մէջ դարձած էր, սակայն ծովային ձախորդութիւնք համեմատովթեամբ երկրագործ ծովովրդեան կորսատեանն ոչինչ են:

Գենկալայի բնադէտք այս փոթորիկը մեկներու համար, շատ մը վարդապետութիւններ հրատարակեցին, որոնց և ոչ մէկը ստոյգ կը կարծուի գիտնոց առջև: Եւ իրաւցընէ ինչպէս կը խորհրդածէ նաւապետ մը, և չենք տեսներ որ միրկաց (cyclone) պատճառներուն վրայ տրուած գաղափարներն՝ զգալի կերպով նուազեցուցած ըլլան ծովային աղիտից թիւը: Այս կայն առանձինն իշխատակելու արժանի է գաղղիացի Ֆէօրիոյ տը Լանկը ծովակալին կարծիքը, վասն զի Պենկալայի այս վերջին փոթորիկը կը հաստատէ իր ըսածն: Այս գիտնական նաւարկուն կը ցուցընէ, թէ Գենկալայի նեղուցին փոթորիկներն մեծաւ մասմբ հոկտեմբերի և նշյամբերի մէջ կը հանդիպին. և կը յուելու թէ աղիտից հաւանականութիւններն կ'աւելնան երբ լուսինն լրման ըլլայ և մօտերկիս մերձակէտին: Ազդ այս ծանրացուցիչ պարագաներն ամենն ալ կատարուեր էին միանգամայն 81 հոկտեմբերի 1876:

Հաւանականաբար բոլոր Հնդկաստանի մէջ, սկսեալ Սկյանէն մինչև Զիդ-դակնիկ, մէկ հազարամէդը ծովեղբը չկայ որ ջրասոյզ եղած ըլլայ այս պիտի փոթորկաց ժամանակ, սորոնք առվորական են այս կողմերը: Բայց առաւելապէս գանգէսի այն տելգային վրայ

աւելի յաճախ կը պատահին այս դըժ բաղդութիւնքն: Որուն ապացոյց գընենք այս տեղ 1830էն վերջը պատահած աղէտքն:

Ամենէն մեծ փոթորիկն, որուն յիշատակը մինչեւ հիմն մնացերէ, և յունիսի 1822 թուականին պատահածնէ, որ աւելից Գանգիսի բորբ բերանեերը, և Ջրասոյզ ըրաւ 100000 մնակիչ, վասն զի այն ժամանակն երկիրը շատ աւելի նուազ բազմամարդ էր քան թէ հիմն:

Յամին 1831 հոկտեմբերի 8 և յամին 1832 հոկտեմբերի 7, ողողմունք մ'եղաւ և 300 գիւղ ջրասոյզ եղան, իրավանչիւր անգամ 10000 բնակիչ խղդուելով:

Յամին 1833 մայիսի 1 հետջետէ երեք ծովածփանք վրայէ վրայ եղան, և 600 գիւղ ջրասոյզ ըրին հանդերձ 50000 բնակչաք: Այս ծովածփանաց երրորդն 9 ոտք բարձրութիւն ունէր, և ծանրաչափին անդիկը 60 հարիւրորդամէջը իջած էր: Այս աղէտքէն վերջը, 21 հոկտեմբերի 1833, նոր փոթորիկ մ'ալ ծագեցաւ Հուկիի ափանցը վրայ, և 10000 Հինտուք կեանքերնին կորսընցուցին:

Վեց տարի այս փոթորիկներն ուրիշ ուղղութիւն բռնեցին: Տայց 20 սեպտեմբերի 1839, Գանգիսի նոր ողողմունք մը 10000 բնակիչ ջրասոյզ ըրաւ: Յամին 1864 ահաւոր փոթորիկ մը, ինչպէս վերագոյն յիշեցինք, ողողեց 3500 քառակուսի հազարամէդը միջոց: Ծուրը բարձր մակրնթացութեանց սովորական աստիճանէն 16 ոտք աւելի բարձրացաւ: Խողուողներուն թիւն եղաւ 50000 և 30000 ալ ժամանականէ, ծաղկախտէ, մաղմացաւէ մեռնողներուն թիւը:

Ջրոց այս յարձակմունքը ցորեկին եղաւ, սորով շատերը կրցան փափչելով աղատիլ: Մակայն գժբաղդաբար նոյնպէս չեղաւ անցեալ տարի: Վասն զի այն թշուառքն գրեթէ ամենն ալ խոր քնոյ մէջ էին:

Յաջորդ տարին 5 նոյեմբերի, զար-

հուրելի փոթորիկ մը փրթաւ քիչ մը վարերն գէպ ՚ի ծովեղերը, Մեկնայի գետաբերանաց վրայ և 35000 Հինտուք ջրասոյզ եղան, Բամին 1867, կալկաթայի ջրջակայքը 30000 տնակը կործանեցան, բայց բարեբաղդաբար մեռեալներուն թիւն հազարը չէր անցած :

Խմուսասիրին մշտնջնաւոր զար-

մացման նիւթ մ'է այն անհողութիւնն, որով նորանոր բնակիչներ կու գտն ջրասոյզ եղողներուն տեղը բըռ. ներու և անխոնչ աշխատութեամբ մը շակելու այս բազմաբեղուն և միան գամայն վլուանգաւոր հողը, մինչև այն օրն, որ իրենք ալ իրենց հարց նման ջրասոյզ ըլլան մումեւալ Ովկիանու աւեաց մէջ:



### ՈՐԲՈՅ ԲԱՐԵԿԱՄ

Իոլանտիոյ արևմտեան անբեր գաւառաց մէկուն պղտի գիւղի մը մէջ աղքատ պյրի կին մը կ'ապրէր, որուն էր կանէն մնացած միակ ժառանգութիւնն երկու քաջառող զստեց էին, որոնց մէկն երեք տարուան էր, միւն հինգ տարուան: Մեծաւ տառապանք և յետին աստիճանի ճգամբը յաշողեցաւ անցընել իւր գառնալի այրութեան տուաշին երկու տարիներն : իր փափուկ կազմուածքին համեմատ ծանր աշխատութեամբ վսստըրկած գէշ և հասարակ ապրուստը, վերջապէս զինքն հիւանդանկողին ձգեց, և մահը խղճալով վրան ազատեց զինքը քիչ օրուան մէջ, առանց մեծ ցաւոց, երկրաւոր տանջանքներէն: Ամբողջ գաւառին աղքատութիւնն այնչափ մեծ էր, որ այն խեղճորբերուն բնաւ բան մը չկրցաւ ընելու:

«Գոնէ տղաքը կարենային Քիլպըն երթաւլ» — քանի մը մղն հեռուղ գեղ մը՝ դրացիներէն մէկն ըսաւ, խեղճորբերուն հօրեղայր մը կը բնակի, և անկարելի է որ ժխտէ անոնց խնափ տանելու»:

Դէպ ՚ի Քիլպընի կողմերը գնացող կառավար մը, իրեն գործք ողորմութեան, առաւ հետն այն երկուրը մէկունք ներս մը.

ներն, Եղիսաբէթը եօթը տարուան և Մարիամն հինգ, իր կառքին մէջ: Կէս օրուան գէմ հասան այն տեղն, ուրագ կառքը ճամբան պիտի փոխէր: Մարտը վար դրաւ զանոնք կառքէն, ճամբան ցըցոց և պատուիրեց որ միշտ շիտակ առաջ երթան :

«Անօթի եմ, ըսաւ մեղմով Մարիամ: ամբողջ օրը բան մը կիւրած չենք»: Եւ երկուրը մէկէն սկսան աղաղակել. վասն զի Եղիսաբէթ ալ նոյն պէս անօթի էր:

Եւ իրաւցունէ այն տղաքն ուժէ ընկած էին, և հազիւ թէ կրնային իրենք զիրենք քաշըռտելով կամաց կամաց առաջ երթաւլ: Չեաք ձեռքի տուած գանդակելով կ'երթային: Վերջապէս Եղիսաբէթ տուն մը տեսաւ: Վարանեալ քայլերով անոր բակը մուռն. մինչև այն ատենն երբէք չէին մուրացած, թէ և առաջ ալ խեղճութեան մէջ ըլլային: բայց հիմայ սահմանեցան ուրիշ բան չմտածել, բայց եթէ իրենց սոսկալի անօթութիւնը: Տղոքը զարհուած ուրիշ վրայ սպասեցին դրանն առջև մինչև որ բարկացած ձայն մը գագրեցաւ: Այն ատեն Եղիսաբէթ բացաւ գուռը և երկուրը մէկունք ներս մը.